



1843 - 1970
ՃԻՇ. Տ Ա Ր Ի

ԹԻԻ 4 - 6

Բ Ա Ջ Մ Ա Վ Ե Պ

ՀԱՆՔԻՍԱՐԱՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ~ ԳՐԱԿԱՆ ~ ԳԻՏԱԿԱՆ ~ ԲԱՐՈՑԱԿԱՆ

Revue P A Z M A V E B

CXXVIII^o année, 1970, N. 4 - 6

ՈՒՐԱԽ ԼԵՐ, ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ

Ոգոյնի ուղերձ, Միաբանութեան Հնդի Ար-
բախոր կողմէ, առ Կ.Ս.Օ. Տ.Տ. Վազգէն Ա.
Կարողիկոս Ամենայն Հայոց (12 Մայիս, 1970):

Ուրախ լեր, սուրբ Եկեղեցի.

Այս է, Վեհափառ Տէր, Մյոսիքար Արքախոր որդիներուս սրտէն բղտոյ
եռանդուն աղօթքն ու օրհներգը, այս պահուս. աղօթք եւ օրհներգ՝ որոնք
մայիսեան վարդերու նման կը ծաղկին մեր հոգիներուն մէջ, սուրբ Լուսա-
ւորչի պայծառ հաւատքին շողերով:

Օրերէ ի վեր, ոգեւին հետեւեցանք Ձերդ Վեհափառութեան քայլերուն,
Միածնի իջման լոյս խորանէն՝ մինչեւ Պետրոս ու Պօղոս Առաքեալներու վկա-
յական արինով նուիրականացած սուրբ Քաղաքը. մեր ջերմ ու խանդավառ
աղօթքները բարձրացուցինք առ Աստուած, եւ հոգեկան անխառն հրնուան-
քով՝ մասնակից եղանք Ձեր ուրախութեան, Հայաստանեայց Եկեղեցոյ ու-
րախութեան, եւ ցնծութեան համայն քրիստոնէութեան:

Ձեր պատմական հանդիպումը՝ Նորին Սրբութիւն Պօղոս Զ. Գահա-
նայապետին հետ, Հռոմի մէջ, մեզ տարու վերապրելու սուրբ Լուսաւորչի
եւ անոր արժանաժառանգ յաջորդներուն լուսաշող օրերը: Եւ ինչ որ կարելի
չէր եղած արժամաւոր կերպով իրագործել՝ հին դարերուն, այլազան պատա-
հարներու բերումով կամ չարաբախտ իրադարձութիւններու հետեւանքով,
ահա՛ մեր օրով իրականացաւ, Ձեր օրով, Վեհափառ Տէր, եւ Ձեր առաքելա-
նուէր ջանքերով:

Ուրախ լեր, սուրբ Եկեղեցի, զոչեցինք սրտագին, այդ օրը. եւ վստահ
ենք քէ նոյնը արձագանգեցին երկինքէն, մեզի հետ, Հայաստանեայց Եկեղեց-
ւոյ սուրբ Հայրապետները բոլոր, որոնք առաջնորդ եղան Ձեր քայլերուն եւ
Ձեր այս աստուածաճառոյ ձեռնարկին:

Հայ եկեղեցւոյ սուրբերուն եւ սպրող բոլոր Հայուքեան հրնուանքին կը գուգուի, այս պահուս, Վեհափառ Տէր, Ձեր այս բարեբաստիկ այցելութեան առիթով, ուրախութիւնն ու հրնուանքը Մխիթար Աբբասօր որդիներուն, որոնք սեռա՝ իրենց Երանաշնորհ Հիմնադրին խնկելի դամբանին շուրջ հաւաքուած, ցնծագին կը գտչեն.

Ուրախ լեր, սուրբ եկեղեցի. ուրախ լեր, Տուն Մխիթարայ :

Այս նուիրական ժամուն, կը ցնծան, անտարակոյս, մեզի հետ, մեր լուսերաւ միաբան Հայրերը բոլոր, Ազգերեաններէն մինչեւ Ալիշան: Կը ցընծան, անտարակոյս, Ձեզի հետ, Ձեր լուսերաւ միաբան Հայրերը բոլոր, Ոսկան Վարդապետներէն մինչեւ Խրիմեան ու Կումիտա :

Օրհնեալ է Ձեր գալուստը, Վեհափառ Տէր :

Ձեր երկրորդ գալուստն է ասիկա ի Ս. Ղազար: Բայց այս անգամ կու գաք բազմամեայ ազգանուէր ու եկեղեցաշէն վաստակով մը, որուն ուրախութեամբ հետեւած ենք տարուէ տարի :

Եք է Ձեր անդրանիկ այցելութեան, շնորհաւորութեան մեր իղծերուն կը խոսնէինք ջերմ մաղբանակներ, Ձերդ Վեհափառութեան ազգանուէր ձեռնարկներու յաջողութեան, այսօր կու գանք, ամէնէն առաջ, շնորհաւորելու Ձեր տարիներու աշխատանքին լուսատր հանգրուանը, միասնաբար գոհութիւն ընծայելով Երկնաւոր Հօր, որուն փոքրիկ ու սիրելի հօտն է Հայ եկեղեցին :

Բայց ինչ որ բացառիկօրէն սրտագրաւ է Ս. Ղազարի միաբաններուս համար, եւ վստահ ենք քէ առանձնապէս այն կը խօսի նաեւ Ձեր արտին, այս տարիներու ընթացքին ստեղծուած եւ անած հոգեկան զօղն է, որ հետզհետէ աւելի սերտ հանգամանք ստացաւ, աղօթքի, ջերմ սիրոյ եւ եղբայրութեան կամար մը ձգելով Ս. Էջմիածնէն մինչեւ հոս, ու փոխադարձաբար կամար խորհրդական, որուն ակնարկած էք Ձեր առաջին իսկ այցելութեան օրը :

Կամար մը սիրոյ եւ միութեան, որուն հիմերը դրուած են շուրջ երեք դար առաջ, երբ՝ Ձեր երջանակաշիշատակ Նախորդներէն Նահապետ Կարողիկոսի գահակալութեան շրջանին, Մխիթար սարկաւազը ասպնջականութիւն գտաւ Ս. Էջմիածնի վանքին մէջ :

Գարեքով կանգուն է մնացած այդ կամարը լուսեղէն, որ երփներանգ նարօտ է հագուած Խրիմեան Հայրիկի եւ Ալիշանի օրերուն: Այդ կամարը՝ նոր կեանք է ստացած եւ դարձած դպար ոստ, Ձեր գահակալութեամբ :

Ձեր այս գալուստը՝ նոր հանգրուան մը պիտի ըլլայ, անտարակոյս, Ս. Էջմիածնի աստուածապահ Ուխտին եւ Մխիթարեան Միաբանութեան փոխադարձ եղբայրական յարաբերութիւններու ամբայնդումին, յօգուտ մեր սիրելի ժողովուրդին եւ ի փառս Ս. եկեղեցւոյ :

Թող միանայ այս պահուս մեր աղօթքը՝ իջման սուրբ Սեղանէն բարձրացող սաղմուններուն, եւ Արարատի գագաթէն իջնող Նայ Նահապետի խրկանուէր պատարագին նման՝ ամպանայ երկինք, պարզելու համար ծիածանը յուսատու, որ ոսկեղէն տառերով պիտի արձանագրէ մեր սիրոյ կամարին վրայ .

«Թագաւոր երկնաւոր, գեկեղեցի քո անշարժ պահեա, եւ զերկրպագուս անուանդ քո պահեա ի խաղաղութեան .

Եւ բարխօսութեամբ վերջին քո զօրաց, միշտ անշարժ պահեա զԱքոռ Հայկազնեայց :



1353-70



Ն.Ս.Օ. Տ.Տ. վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի անդրանիկ խօսքը և՛ օրհնութիւնը
Ս. Վազարի մայր տաճարէն (12 Մայիս, 1970):